



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևավայրով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Luis H. Mora

Weight 4 lbs in 14°

Wingspan 10 cm wingspread

157

L-74

ՁԻՆԱ ԼՕՄՊՐՈՅ

ԱՐԴԻ ԿԻՆԸ

Եհ

ԻՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԲՆԵՐԸ

ԹԱՐԴԱՐԱՆԵՑ
Բ. ԹԱՇԵԱՆ

ԴԱՎԻԴԻ
ՅՈՒՐԱՆ «ՅՈՒՆԱՆԵՐ»
1926



157
-74

L1 DEC 2008

1-2

ՃԻԱԼ ԼՕՄՊՐՈԶՈ

ԱՐԴԻ ԿԻՆԸ

ԵՒ

ԻՐ ՀՈՊԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ
Բ. ԹԱՇԵԱՆ

Գ.Ա.ՀԻՐԵ
ՏՊԱՐԱՆ «ՅՈՒՍԱԲԵՐ»
1926

ԱՐԴԻ ԿԻՆԸ

ԵԿ

ԻՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԷՔՆԵՐԸ

I

Քանի մը տարի առաջ, իտալիոյ մէջ լոյս տեսաւ զերազանցօրէն բովանդակալից զիրք մը՝ «Կնոջ Հողին», և տնմիջապէս թարգմանաւեցաւ եւրոպական զլատուր լեզուներու Հեղինակը՝ Տիկ. Շինա Լոմպրօզ, դաւատըն է Զէզարէ Լոմպրօզոյի, որ միջազգային զիտական զրականութեան մէջ մեծ հոչակ ունի իրեւ ոճրագէտ-մարդաբան :

Տիկ. Շինա բժիշկ է, նաև՝ Դպրութեանց տօքթօր: Հետեւած է Թորինոյի համալսարանին և յաջողութեամբ աւարտած՝ անոր ընթացքը:

Բազմաթիւ նամակներ ստացաւ ան իր զրքին հրատարակութեան առիթով: Այդ նամակները ունին միանգամայն յուղիչ և շահեկան բովանդակութիւն: Անոնցմէ շատերուն մէջ անվերտապահ հիացումի խօսքեր կան, ոմանց մէջ ալ յարձակումներ՝ իր մերկացումներուն և գատելու եղանակին գէմ:

Երեւութական չէր՝ ուրեմն՝ շարժումը, որ սաեղծուեցաւ այս կնոջ ու իր զործին շուրջ:



Տիկ. Լօմպրօզօ, որուն համար տիեզերական ներշնչումի աղքիւր մըն է կնոջ հոգին, կը խստովանի թէ իր զիրքը չէր կրնար ուղղուած ըլլալ ամբողջ աշխարհին, ո՛չ ալ անվիճելի բալասան մը նկատուիլ ամէնց ցաւի ու չարիքի. Ան զրուած չէ երջանիկներուն համար. զրուած է տառապողներուն համար միայն, Երջանիկները պէտք չունին խօսքի ու խրատի:

Ու շատ համեստ եղած է իր նպատակը, շատ աւ գործնական՝ ըստ երեսոյթին. — կինը նանցնել տղամարդուն. օգնել անոր յուծելու՝ զինքը մտահոգող հարցերեն մեկ քանին :

Այս նպատակին հասնելու համար, ան երբեք չը փորձեց պարզ տեսաբանի ակնոցով միայն քննել ամէնխնդիր, որ կապ ունի կնոջ սրտին, հոգիին և իմացականութեան կամ՝ ուրիշ խօսքով՝ սիրոյ, արդարութեան և մշակոյթի հետ. Ինքնարեր դիտողութիւններու և երկար խորհրդածութիւններու շարք մըն է իր զիրքը, վերէն վար :

Ու այդ բոլորին հետ ու այդ բոլորին մէջ կը զգացաւի սրազին ու մտերմիկ շունչ մը, վերլուծելու եղանակ մը՝ յստակ ու անկիղը .

Տիկ. Ճինա, առանց մոլորիւ հոգեբանական վերացումներու մէջ, ջանացած է ապացուցանել, որ կնոջ և աղամարդուն միջնւ զոյութիւն ունեցող տարբերութիւնները յատուկ դաստիարակութեան մը հետեւանք չնա իր խորունկ համոզումով, դաստիարակութիւննէն աւելի ու անկէ վեր՝ կոչումի դաստիարակութիւնն է, որ կնոչ մէջ երեւան կը բերէ մասնաւոր ձիրքեր և մասնաւոր յատկութիւններ :

Համոզումի նոյն շեշտը կը դնէ ան, դարձեա՛լ, կինը

արականացնելու (masculiniser) այն ընդհանուր ձգտումին դէմ, որ մարդկային հասարակութիւնը պիտի զըրկէր թանկագին օժանդակէ մը, առանց անոր տալու երշանկութեան նուազագոյն չափ մը:

II

Կինը ո՛չ նման է, ո՛չ ալ հաւասար՝ այր մարդուն, Անօգուտ է ուրանալ այս ճշմարտութիւնը. Ֆիզիքապէս և բարոյապէս, երկու սեռերը իրարմէ կը բաժնուին յայն անջրպետով մը. Այդ անջրպետին մէկ կողմը կը կանգնի կինը իր այլասիրական, աւելի ճիշդ այլակեդրուն (altérogocentriste՝ հակումներով, միւս կողմը կը կինայ այրը իր եսապատ, աւելի շուտ՝ եսակեդրոն՝ égocentrisme) ձգտումներով. Կինը իր հաճոյքին կամ փառասիրութեան կեղրոնը կը փնտոէ ո՛չ թէ ինքն իր մէջ, իր անձէն ներս, այլ իրմէ դուրս, ուրիշ անձի մը մէջ, զոր կը սիրէ և որմէ սիրուիլ կ'ուզէ. Այրը, ընդհակառակը, իր անձին մէջ միայն կ'որոնէ հաճոյքի ու վայելքի կեդրանը:

Կինը կ'ապրի ուրիշին համար. այրը՝ ինքն իրեն համար. Կնոջ մէջ ամէնէն աւելի շեշտուած է զոհաբերութեան ողին. այրը անտարբեր է ամէն բանի, կինը շատ կը տիրի, երբ տեսնէ որ ուրիշներ չեն հետաքրքըրութիւր իրմով. այրը ինքնարաւ է և ինքնազո՞ն. Կնոջ համար կիանքը անբովանդակ բար մըն է առանց յուղումի և առանց համակրութիւններու. այրը կը զոհանայ ապրելով կիանքը՝ ուրիշներէն անկախարար. Կինը անպատճառ պէտք է սիրէ կամ ատէ. այրը հարստութեան և փառքի մասին միայն կը մտածէ.

Կինը զթասիրտ է, անձնազո՞ն, վեհանձն և յանդուգն.

բայց նաեւ կոռասէր, կողմնապահ, զգայապաշտ և բանապահու թողոր այս ձիրքերուն և թերութիւններուն հիմք իր այլակեդրոնութիւնն է, այն այլասէր ոգին, որով կը յատկանշուի իր սեռ, — իգական սեռ :

Այլը քաջ է, հպարտ, պալպարիւն և լայնամիտ բայց նո՞յնքան և անհոգ, անզզայ և անտարերի: Այս հակընդգէմ ընդունակութիւններուն առանցքը ուրիշ բան չէ եթէ ոչ այն չափազանց հսակելուն ձգումը, որ ամէնէն բնորոշն է և ամէնէն յատկանշականը՝ արական սեռին մէջ:

Ինքնարերութիւնը (spontaneité) կնոջ հոգիին ամենացայտուն յատկանին է: Կիները, այս պատճառով, արամագիր են ներիլու ամէն թերութեան կամ յանցանքի, որ կը կարծին թէ ինքնարեր է և ինքնածին. մինչդեռ, ընդհակառակը, երբեք չեն լրնար տանիլ ո՛եւէ պակասութիւն, — մինչեւ իսկ առաւելութիւն, — որ արդիւնք է հաշիւի կամ գատողութեան: Նույը մը կամ ազնիւ վերաբերում մը՝ կնոջ հանդէպ, ամէն արժէք կը կորանցնէ, եթէ կը բխի այդ երկու տուեալնէրէն — հայիւ եւ դատողութիւն:

Այլը կը նախագասէ երկչու ու վարանու կիները. կը խուսափի անոնցմէ, որոնք հաստատամիտ և արական խառնուածք ունին, երջանիկ ըլլալու համար՝ կինը, իր կարգին, կը նախանարէ ձեռներէց և կորովի մարդը, որ կրնայ պաշտպանել ու զեկավարել զինքը և ուղղութիւն տալ իր եռանդին ու զործունէութեան: Եղիր է կամ ոչ միեւնայնն է անոր համար թոյլ և անտարեր ամուսին մը, որ ազատ կը ձգէ զինք ուզած ընկլու, որ բան մը չի ինդրեր և բանով մը չի հետաքրքրուիր:

Կինը կ'ուզէ միշտ առաջինը երեւալ իր ընկերական շրջանակին մէջ, Զի հանդուրժեր լմել ուրիշ կիներու գովասանքը. անպատճառ թերութիւն մը կը գոնէ անոնց

վրայ կամ գէթ հեղնական շեշտ մը կը դնէ իր վերաբերումին մէջ: Ամէն կին տեսակ մը ձգտում ունի չափազանցելու իր զերազանցութիւնը. մանաւանդ այրերու ներկայութեան՝ ուրիշները վարկարեկելու միտումը շատ զօրեղ է իր մէջ:

Առաջինն երեւալու այս խելայեղ ցանկութիւնը թոյլ չի տար, որ ծշմարժա բարեկամութեան կապեր հաստատուին կիներու միջեւ կամ մտերմիկ ու զեղուն շոնչ մը հոսի իրենց հոգիէն, Անոնք, նաեւ, կասկածու են և անվատա՞ իրարու հանդէպ, այն պարզ պատճառով, որ իւրաքանչիւրը կ'ուզէ ի՞նքն ըլլալ առաջին:

Բայց, իրականին մէջ, կինը տղամարդէն աւելի սրտազեղ է: ան պահանջ կը զգայ դրսեւարելու իր զգացումներն ու համակրութիւնները, ուրիշ մը վատահելու՝ իր յուղումներն ու մտածումները: Տան մէջ, դպրոցը, բարեկամներու և ընկերներու ներկայութեան, աղիկները աւելի սրտաբաց են և մարդամօս՝ քան մանչերը: Ու, մինչդեռ այր մարդիկ պէտք չեն զգար արտայատելու ի՞նչ որ կ'անցնի իրենց սրտէն կամ հօգէէն, կինը, ընդհակառակը, կը տառապի՝ եթէ իր մօտ չունենայ մէկը, որուն կարենայ իր գաղտնիքն յայտնել կամ սիրու բանալ:

Նուէրներու չափազանց կարեւորութիւն կուտայ կինը, ո՛չ թէ անոնց նիւթական արժէքին համար, այլ որովհետեւ ներքին զգացումի մը արտայատութիւնը կը նկատէ զանոնք: Կիները ընդհանրապէս չեն սիրեր նուէր տալու մէջ թերացող անձը: զայն կը համարեն այսպիսի մէկը, որ անընդունակ է ճանչնալու իրեն համար եղած զոհողութիւն մը: Ամէն երկրի մէջ կիները նուէրով կը նուածուին: Նուէրը տեսակ մը ծէս է անոնց համար, մանաւանդ նշանածութեան շրջանին:

Կնոջ հոգին ան իմանալի հանգոյց մըն է ամէն տեսակ թերութիւններու և ամէն տեսակ առաւելութիւն-

Ներու, կինը եթէ չստեղծէ, կը քանդէ. եթէ չխնայէ, կը վատնէ. եթէ զբաղում չունի, կը բամբասէ. եթէ իր ամուսնին կամ գաւակներուն մասին չմտածէ, ուրիշ ներու մասին կը մտածէ: Թանդելու, վասնելու կամ բանսարկելու մէջ այնքան եռանդուն է ան, որքան գործելու. շնելու և ստեղծելու մէջ:

Կ'ուզէ՞ք, սակայն, որ կինը դառնայ նուազ բան-սարկու և նուազ աշխարհիկ, բայց աւելի՝ խնայող, ա-ւելի՝ անձնուէր և աւելի՝ վեհանձն, — ո'եւէ լուրջ զբա-զում տուէք անոր: Մուլտօնիւնը, ըսած է արեւելեան իմաստութիւնը, չարիքներու մայրն է:

Կիները, որոնք այնքան շատ մարտիրոսացած են յանուն հաւատքի և սիրոյ, ո'չ մէկ զոհ տուած են ար-ուեստի և զիտութեան համար: Ոնոնք կը նախընտրին բանտարկուի: Մինչեւ իսկ չարչարուիլ, քան թէ ուրա-նալ իրնց սէրք բայց, այնուամենայնիւ, չեն կրնար հաշտուիլ յամառ պնդումին հետ Գալիէի մը, որ իր կեանքը կը զոհէ պաշտպանելու համար այն սկզբունքը, թէ երկիրը կը դառնայ:

Կինը օժտուած է հոգիներուն թափանցելու արտա-կարգ ընդունակութեամբ: անոր մէջ զերազանց է այդ կարողութիւնը: Դիտելու համար, այրը միայն կինզ զգա-յարանք ունի: իսկ կինը հարիւր հատ: Բաւական է, որ ան հինգ վայրկեան դիտէ ձեզ, ու պիտի կրնայ ճշգր-տորէն պատկերացնել ամէնէն աննշան մանրամասնու-թիւնները ձեր հագուստին ու դիմագծութեան և թա-փանցել՝ ձեր ներքին զգացումներուն:

Բան մը զիտնալու համար, այրը սորվելու պէտք ունի: Կինը արդպէս չէ: Ան կրնա: սորվել ամէն ինչ որ անհրաժեշտ է իրեն: և արդ՝ առանց ուրիշի օժանդա-կութեան, միայն չնորհիւ իր բնազդին:

Բայց կիները զգուշանալու են նմանելէ արերուն:

Կնոջ անկումը ո'չ մէկ առեն այնքան շեշտուած չէ եղեր, որքան այն ատեն՝ երբ ուզիր է ստրկօրէն հետեւողական ըլլալ արական սեռին: Շշմարտապէս արական խառնը-ւածք ունեցող կնոջ մէջ սիրուելու ցանկութիւնը աւելի հզօր է, քան փառքի և իշխանութեան տենչանքը:

Վիշտը կնոջ դպրոցն է: ան կը մտածէ ու կը խոր-հրդածէ այն ատեն միայն, երբ կը տառապի, երբ կը սիրէ կամ կ'ուզէ սիրուիլ: Բայց զերազանց կինը չի կրնար տեսնել իրականութիւնը, չի կրնար սիրել առանց տառապիլու:

* * *

Մինչեւ այն գլուխը, ուր կը սկսի զերլուծել սիրոյ տարբեր ըմբունումները կնոջ և տղամարդուն մօտ, Ճինա Լօմպրօզ այս ընդհանուր միտքերը կ'արտայայտէ իր զրքին զանազան բաժիններուն մէջ:

Դնիկա, յստակ և զրաւիչ ոճով մը, մեզի կը ներ-կայացնէ տիեզերական ծշմարտութիւններ, կը զծէ հա-մամարդկային սկզբունքներ և, առանց ճիզի, այնքան կը խորանայ իր սրոնումներուն մէջ, որ ապրուած, բայց երբեք չըսուած բաներ լսելու տպաւորութիւնը կ'ու-նենանք:

Գրքին չորրորդ զլուխը առանձնապէս նուիրուած է սիրո, վերլուծման: Հանչի է հետեւիլ իր դատումնե-րուն և այն մեթոսին, որով այս զերազանցօրէն կին զրողը մօտեցած է իր նիկթին:

III

Մենք «սէր» բառը կը գործածենք արտայայտելու

համար այն կարգ մը զգացումները, որոնք ծագումով և քնոյթով կը տարբերին իրարմէ և որոնք կը չփոխուին մեր մտքին մէջ այն միակ պատճառաւ, որ նոյն բառով կ'որակուին :

«Սէր»ը, իր առաջին առումով, զգացում մըն է, որուն կեղրոնը կը գոնուի մեր ես-ի շրջանակին մէջ և որ, ատո՛վ իսկ եսական կերպարանք մը կը ստանայ: Այս եսապաշտ զգացումին հետեւանքն է այն անգիտակից ձգողութիւնը, զոր մեր մէջ կը ստեղծէ ո՞ւեէ անձ կամ առարկայ, որ կրնայ գոհացում տալ մեր կարիքներուն. օրինակ՝ երախային սէրը իր ստնտուին հանդէպ:

«Սէր»ը, իր երկրորդ առումով, այն զգացումն է, որուն խարիսխը մեր ես-էն դուրս է և որ, սակայն, մեր մէջ կը ծնցնէ գիտակից նուիրում մը դէպի այն անձը (կամ առարկան), որ պէտք ունի մեզի կամ որ կը գուրգուրայ մեր վրայ. օրինակ՝ մօր մը սէրը իր զաւկին հանդէպ:

Առաջին առումով վերցուած զգացումը եսասիրական (égoiste) բնոյթ ունի, երկրորդը՝ այլ սիրական (altruiste):

«Ո՛էր» բառով կ'արտայայտուին, նաև, բոլոր այն զգացումները, որոնց կ'ենթարկուի մարդ, երբ հանկի երեւոյթի մը առջեւ գոնուի, երբ գինքը հասկցող ու իրմէ հասկցուող անձերու հանդեպի կամ երբ իր փառքն ու դիրքը բարձրացնելու օժանդակող ընկերակիցներ ունենայ:

Բոլոր այս զգացումները կը միանան և կը զուզակցին այն հրապոյթին մէջ, որ այրը կնոջ ու կինը այր մարդուն կը կապէ և որ կը բնորոշուի, դարձեա՛լ, «ո՛էր» բառով:

Զգացումներու այս զուզակցութիւնը, սակայն, շատ անհաւասար է կնոջ և այրերուն մէջ:

Տղամարդուն համար, սէրը էսպէս եսապաշտ և զգա-

յական ձգողութիւն մըն է, որուն վրայ կուզայ աւելնալ նուանումի հաճոյքը: Իր սիրած անձին մէջ՝ այրը կը փնտոէ արտաքին ձեւը, չորհալիութիւնը, ձայնը, նայուածքը, շարժուձեւերը:

Այրը խորապէս զոհաբերուող է, երբ այդ զօհաբերումը կը զօհացնէ նուանողի իր եռանդն ու փառասիրութիւնը: Ան մինչեւ իսկ պատրաստ է սպաննելու ինք-զինքը կամ ուրիշները ո՛չ թէ իր սիրականը երջանիկ ընելու նպատակով, այլ անոր չկարենալ արիելուն կամ պարզապէս վրէժմնդրութեան համար:

Յարգանքը, հիացումը, երախտազիտութիւնն ու սիրած անձին օգոստակար ըլլալու ցանկութիւնը, որոնք կայտն և տեւական զգացումներ են և յատուկ՝ իզական սեռին, զրեթէ տեղ չունին այրերու սիրային հասկացութեան մէջ, ձիշդ է, կնոջ բարոյական և իմացական մեծութիւնը, անոր հերոսական արարքները հիացում կը ծնցնեն տղամարդոց մէջ, բայց սէր՝ երբեք: Ասոր համար չէ, որ այրերը կը հիանան ժօրժ Սանի կամ Ատանէկրիի մը տաղանդին վրայ, բայց չեն սիրեր զանոնք՝ զուտ գեղագիտական ըմբռնումով:

Զգայապաշտ ձգուումը և գեղեցիկը միայն նախընտրելու այս միտումն է, որ գերակշռող դեր ունի այրերուն մօա՝ իրենց սիրային հետապնդումներու ընթացքին: Այս հանգամանքով կը բացարաւի էտական տարբերութիւնը, որ կայ այն ըմբռնումին մէջ, զոր երկու սեռերն առանձնապէս կազմած են սիրոյ վերաբերմաբ:

Տղամարդուն սէրը, որքան ալ անկեղծ և բուռն ըլլայ, միշտ անցաւոր է, նոյնիսկ վաղանցուկ, որով հետեւ էտապէս անհաստատ տարբերու կը կրթնի: Այդ սէրը կ'արծարծուի ու կը բոցավառի, երբ վայելքի ծարաւը զօրաւոր է. բայց չուտով կը մեղմանայ հասուն տարիքի մէջ:

Այրերուն սիրային երգումները, ուխտերը և զանազան տեսակի ու աստիճանի խոստումները, իրեն վայրկնական բորբոքումի հետեւանք, շատ քիչ արժէք ունին. Զէ, որ ոչ ոք պատասխանատու է այն զգացումներուն համար, որոնք բանականութեան վրայ հիմնուած չեն.

Այլասիրութեան և անձնուիրութեան զգացումներէն առելի. — Կրնէնք ասիկա անզամ մըն ալ, զգայական և գեղագիտական տարրն է, որ լայն տեղ կը բռնէ այն հասկացորդութեան մէջ, զոր այր մարդիկ ունին սիրոյ մասին. Ահա թէ ինչո՞ւ անոնք կը սիրեն կինը, որքան ատեն գեղեցիկ, շնորհալի և զոր արթ է ան, որքան ատեն կը զահացնէ իրենց գեղագիտական ճաշակը կամ նախանձելի սկիտականութիւն մը կը կազմէ. Ահա թէ ինչո՞ւ, միաժամանակ, այնքան դիւրութեամբ կը ճանձրանան անոնք իրենց սիրած կնոջմէն՝ ծերութեան, աղքատութեան և հիւսնդութեան պարագային կամ այն պարագային, երբ սպառնայ քեռ մը գառնալ, փոխանակ հաճոյքի առարկայ մը ըլլալու:

Գեղագիտական տարրը յայտնի գիրակշութիւն մը ունի այրերու սիրային ըմբռնումին մէջ. անոնց սէրը կը մեղմանայ կամ կ'աճի՛ համաձայն սիրուած կնոջ դէմքի, հասակի, զոյնի ու բայրի փոփոխութիւններուն, Անոնք, — այրերը, — կրնան միանզամայն բազմաթիւ սէրեր տւնենալ ու զրաւուի հաւասարապէս յանկուցիչ ֆիզիքական կատարելութիւններով. Սէրը այնքան սիրագրէն կապուած կը նկատեն անոնք նուածումի հաճոյքին հետ, որ սկիտական կնոջմէն աւելի կը սիրեն ուրիշին կինը, ամուսինէն աւելի՝ նշանածը, ինքնամատոյց կիներէն աւելի՝ դժուարահած կինը:

IV

Եթէ տղամարդուն համար սէրը գեղագիտական պարզ վերացում մըն է կամ կեանքի սովորական պատահար մը, նոյնը չէ սակայն կնոջ համար, որուն սիրային ըմբռնումը հիմնուած է բոլորովին տարբեր տարրերու վրայ: Ոյդ տարրերը, կրնաք կոչել անձնուիրութիւն, այլասիրութիւն. յարգանք և հիացում, որոնք յաւիտենական կամ գէթ կայուն զգացումներ են և որոնց բոլորին ալ հիմը բանականութիւնն է՝ անխաւն և անայլայլ:

Այրը, որ այնքան ողջմիտ և խոհական է կեանքի մէջ, չի կրնար ըմբռնել բանականութիւնը սիրոյ մէջ. իսկ կինը, որ շատ քիչ կը տրամաբանէ առ հասարակ, բանականութենէ դուրս սէր չըմբռներ:

Ոէրը, այնպէս՝ ինչպէս որ կինը կը հասկնայ զայն, անսահման ու ուկրում մըն է գէպի այն անձը, զոր կը յարգէ ինքինքն աւելի կամ որուն հետ և որուն համար պատրաստ է աշխատելու, կնոջական սէրը, ուրեմն, ուղղակի կապուած է յարգանքի զգացումին հետ:

Կինը երբեք չի կրնար սիրել մէկը, զոր չի յարգեր, եթէ երբեմն կը սիրահարուի անարժան մարդու մը, պատճան այն է, որ անսպաստ կարծիք չունի անոր մասին. զրպարտութեան. մարդկային սխալ դատաստանի կամ գէշ դաստիարակութեան մը զոր կը նկատէ զայն, կամ կը կարծէ թէ դժբախտ մըն է, զոր վեր վերցընելու պաշտօնը ունիր Բայց երբ համոզուի թէ իրապէս անարժան մէկն է, կը զադրի սիրելէ և, առ յաւէտ:

Կինը կ'ուզէ, որ իր մէջ սիրեն իր հոգին, իր յատկութիւնները, մինչեւ իսկ թերութիւնները, որովհետեւ սէրը գեղագիտական պարզ հաճոյք մը չէ իրեն համար, այլ իր անձնաւորութիւնը անթէրի դարձնելու, կեանքի

իր նպատակը իրականացնելու միջոց մը :

Ոէրը անձնութբութեան անփոխարինելի զգացում մըն է կնոջ համար . ա'յս է պատճառը , եթէ սիրոյ մէջ խարուած կիները գիւրութեամբ զթութեան քոյրեք կը դառնան . մինչդեռ , այդպիսի պարագայի մը , այրերը կամ անձնառազան կ'ըլլան և կամ կը միմիթարուին պարզապէս :

Ոէրը , նաեւ , պահանջ մըն է կնոջ համար : Իր կեանքի նպատակն է ան : Անով գրաւուած են իր բոլոր տարիները , իր բոլոր ժամերը մինչեւ անգամ : Ա'ն է , որ կը վանէ իր մէջ ուրիշ ամէն զգացում ու ամէն փառասիրութիւն :

յդպէս չէ սակայն ացը . ան իր սեփական երջանկութիւնը միայն կը փնտոէ : Ամէ նէն բուռն կերպով սիրահարուած այրերն խակ գիւրաւ կը մոռնան իրենց սիրականը կամ , շատ շատ , հաղիւ քանի մը վայրեկան կը բարեհաձին մտածել անոր վրայ , ամբողջ օրերու ընթացքին :

Անձնութբութիւնն ու անձնազոհ ոգին , — ասիկա ինքնին կը հետեւի , — այնքան կարեւոր տեղ մը կը գրաւեն կնոջ սրտին մէջ , որ աւելի շատ սիրելու կարեք կը զգայ ան , քան թէ սիրուելու :

* *

Սիրոյ այս տարբեր ըմբռնումները արդիւնք են ո'չ թէ այրերու չարութեան կամ կիներու սրբութեան , այլ իմացական և հոգեկան այն մասնայատուկ վիճակին , որով երկու սեռերը կը բաժնուին ու կը զանազանուին իրարմէ : Ըմբռնումի այս ակներեւ այլազանութիւնը նաեւ հետեւանք է այն իրողութեան , որ կնոջ ընկե-

ըային առաքելութիւնը կը ապրերի այրերու ընկերային առաքելութենէն : Եղբօր , հօր և ամուսնի դերերը տղամարդուն մօտ շատ որոշ կերպով զատուած են իր գործէն ու զործունէութենէն . մինչդեռ կնոջ մէջ՝ մօր , աղջկան և քրոջ պաշտօնները կը միախառնուին իր գործին , պարտականութեան և առաքելութեան հետ :

Կինը աշխարհն ամբողջ կը մոռնայ իր սիրականին համար և բովանդակ էութեամբը կը նուիրուի անոր : Զէ , որ սիրելու իր կոչումն է : Ոէրը ո'չ միայն արգելք չի հանդիսանար իր զբաղումներուն , այլեւ աւելի ողեւոր , աւելի զիւրատար և աւելի զուարթ կը դարձնէ զանոնք : Տղամարդուն համար , ընդհակառակը , գերազանցօրէն եսապաշտ ձգառամ մըն է սէրը , որուն մէջ հաճոյք և սփոփանք միայն կը փնտոէ ան :

Բայց սիրոյ մասին կնոջ ունեցած ըմբռնումը իր մէջ կը պարունակէ ուրիշ տարր մըն ալ , որ իրեն և ի'ր սեռին միայն յատուկ է . ատիկա՝ մայրութիւնն է :

Ինը ստեղծուած է մայր ըլլալու համար : Մայրական սէրը և անոր հետ կապուած զոհողութիւնները կը շփոթուին , կը նոյնանան սիրոյ միւս բոլոր ձեւերուն հետ : Մօր և զաւկի միջեւ զոյութիւն ունեցող փոխագարձ սէրը ամէն տեսակ սիրոյ նախատիպար կը նկատէ կինը : յն տարբերութիւնը , որ կայ կնոջ և այրերու սիրային ըմբռնումներուն միջեւ , ինքնին կը բացատրուի երբ մայրական գրում մը տրուի կանացի սիրոյն : Նկատի ունենալու է երախայի բազմազան պահանջները , կարենալ ըմբռնելու համար այն բնական շփոթութիւնը , զոր կինը կը գնէ անձնութբութեան ու սիրոյ միջեւ :

Երախան կ'ուզէ , որ մայրը սիրյն իրմով զբաղի , միայն իր մասին մտածէ : Կը նախանձի ամէնքէն և ամէն բանէ : Կը ձգտի մօրը բավանդակ սիրոյն կեղռնը ըլլալ : Ատիկա հասկնալի է անշուշա , որովհետեւ , մինչեւ

որոշ տարիք մը , երախան պիտի չկրնար ապրիլ առանց
այս պայմանին :

Բայց եթէ , ի բնէ , մայրութիւնը կնոջ կ'իշնայ ,
տեսակի ընտրողութիւնն ալ այրերուն կը վերաբերի :
Այս է պատճառը , որ այր մարդուն մէջ աւելի տիրա-
պետող է զգայական տարրը , ինչ որ անհրաժեշտ է
տեսակի ընտրողութեան համար . իսկ կնոջ մէջ , ընդ-
հակառակը , կ'իշխն բանականութիւնն ու անձնութերու-
թիւնը , որտեղ նոյնքան անհրաժեշտ են իր մայրական
պատճին կատարման համար :

Կնոջ ըմբռնումով , սէրը անբաժան է յարգանքի և
հիացումի զգացումներէն . այս հանգամանքը ամէնէն
զօրաւոր հրապոյրը կուտայ իրեն : յըը , որ չունի այդ
յարգանքն ու հիացումը ուրիշն հանդէպ , անհունօրէն ե-
րախմապարտ կը զգայ ինքինքը , երբ առարկայ կ'ըլ-
լայ յարգալիր ու հիացիկ վերաբերումի մը՝ իր սիրած
կնոջ կողմէ :

Այս իրողութիւնը թէ զգայական մղումը նուազ
ուժեղ է կնոջ մէջ , հաստատուն արգելք մը կը կազմէ
պշրանքի դէմ , որ կրնար դիւրին յաղթանակներ շահ-
ցընել իրեն՝ այրերուն վրայ : յն յափառնական պատ-
րանքը ունին կանայք , որ տղամարդուն ըմբռնումը՝
սիրոյ մասին , տարբեր չէ իրենց ըմբռնումէն . այս հա-
ւատքը ետ կը կեցնէ զիրենք զործածելէ այն զէնքերը ,
որոնցմով շատ հեշտօրէն կարող էին զրգուլ այրերուն
զգայութիւնը , փոխանակ ջանալու նուածել անոնց հո-
գին և միտքը :

Ըմբռնումի այս եղանակը թանկագին միջոց մըն է
կատարելազործելու համար , բարոյալէս և իմացապէս ,
այր մարդիկը , որոնք զիտեն թէ կնոջ սրտին կարելի է
աիրել ո՛չ թէ ուղղակիօրէն , ծառայութիւններ մատու-
ցանելով անոր , այլ անուղղակիօրէն , — մեծ զործեր

կատարելով , զիրքեր հեղինակելով , արձաններ կերտե-
լով , վեհանձն և կարեկից ըլլալով , մարդկութեան բա-
րեք ընելով ևլն :

Մարդիկ ընազդաբար կ'ուզեն , որ կինը վկայ ըլ-
լայ իրենց կեանքին ամէնէն փայլուն և ամէնէն գեղե-
ցիկ գործերուն : Անոնք զիտեն , և կրնան , կիներու
ներկայութեան սանձել իրենց լեզուն , զուապ կենալ ,
խուսափիլ յոտի կերպերէ և արարքներէ : Անոնք հա-
մոզրուած են , նմանապէս , որ կնոջ սիրելի դառնալու
համար , պէտք է գնահատանքի արժանի գործեր կա-
տարել :

Միաբան և համերաշխ ընտանեկան բայներ կազմե-
լու աեսակէտէն , գերազանց միջոց մըն է այն իւրայա-
տուկ ըմբռնումը , զոր կինը կազմած է սիրոյ մասին և
որ իրեն հիմ ունի յարգանքն ու հիացումը :

Յարգանք և հիացում... յարակայ զգացումներ ,
որոնք կը ծառայեն ստեղծելու հսազանդութիւն և միա-
բանութիւն :

Կնոջ համար սէրը ինքնամսուացում է և անձնուի-
րութիւն՝ բառին ամենալայն առումով : Ասիկա դիւրին
և համելի կը դարձնէ այն զո՞ողութիւնները , զորս ա-
մէն օր ընելու ստիպուած է կինը : կը զօրացնէ հաւա-
տարմութիւնը և , փոխանակ պաղեցնելու , աւելի բոր-
բոք կը պահէ իր սէրը :

Անվիճելիօրէն , ուրեմն , կինը այլասէր է իր սիրա-
յին ըմբռնումով : Ու եթէ այդ այլասիրական ըմբռնումը
օգտակար է հասարակութեան , անօգուտ չէ եւ այրե-
լուն եսապաշտ ու զգայական հակումը : Նուածելու ե-
ռանգին և տիրանալու հաճյքին գերակայութիւնը՝ տղա-
մարդոց սիրային հասկացողութեան մէջ , զոնէ կը ծա-
ռայէ նուազագոյն աստիճանի մը իջեցնելու իրենց նա-
խանձը :



Ըստհանրապէս սաստիկ նախանձու կը համարուի այրը։ Ճիշդ է։ Նախանձը, արդարեւ, մինչեւ վայրագոթեան կրնայ տանիլ զայն։ Բայց սիրոյ զգացումէն չէ, որ կը բիսի ան։ բոլորպին ուրիշ է անոր պատճառը։ Ամսասինը, քոյրը այսպիսի սեփականութիւններ են, զորս հասարակութիւնը լուելեայն վստանած է տղամարդու աշալրջութեան։ Անոնց անկարգ ու յոտի ընթացքին անպատութիւնը հասարակութենէն աւելի ի՞ր վրայ կ'իյնսայ։ Այս միակ փաստը, պարագային համեմատ, աւելի մոլեգին կը դարձնէ զինք, քան սիրոյ ամենաբուռն տենչանքը։ Պատասխանառութեան զգացումը, եթէ նոյնիսկ պաշտօնապէս պարտազրուած չըլլայ իրեն, կը մղէ զայն իր քրոջմէն և ամուսինէն պահանջելու ընթացք մը, տարբեր՝ այն ընթացքէն, զոր հաճոյքով պիտի ուզէր տեսնել ուրիշ կիներու մէջ։

Թո՛ղ կինը պարծենայ իր գեղեցկութեամբ և ուրիներու մէջ արթնցնէ տարփանքի զգացումը։ Թո՛ղ վայելէ այլոց յարգանքն ու հիացումը։ Թո՛ղ շարունակէ նուիրուիլ իր հօրը, մօրը, եղբայրներուն, — այրը երբեք չի նախանձիր, ինչպէս պիտի նախանձէր կինը, նման պարագաներու մէջ։ Ան կը դադրի նախանձելէ այն տեն միայն, երբ համոզուած ըլլայ որ իր պատիւը ինդրոյ առարկայ չէ։

Բայց այդպէս չէ կինը։ Ան կը նախանձի ամէն քանէ, որ կրնայ իր սիրած անձին յարգանքն ու հիացումը զրաւել։ Իր նախանձը տիեզերական է և ծմբարիտ մղձաւանջ մը՝ իր բովանդակ կեանքի ընթացքին։ Ուրիշ են այրերը, սակայն, անոնց նախանձը սահմանափակ է և կապուած միայն կնոջ պատիւին հետ, կինը կը նախանձի ամէն զգացումէ և զբաղումէ, որ իրեն և ամուսինը մէջ կը մտնէ։ Կը նախանձի արտաքին աշխարհէն և կը տառապի հաստատելով, որ աշ-

խարհն աւելի կարեւոր կ'երեւայ ամուսնի աչքին, քան ի՞նքը, ի՞ր անձը։ Կը նախանձի ամէն քանէ, որ կրնայ օգտակար ըլլալ իր սիրելիին և որուն արմատները, սակայն, իրմէ գուրս են, ուրիշին մէջ։ Նոյն նախանձն ունի ան նա՛եւ իր զավին համար։ Կը նախանձի բոլոր անոնցմէ, որոնք անոր սրտին մէջ տեղ մը կը զրաւեն։

Կնոջ նախանձին այս տիեզերական բնոյթը, գըժ-բախտաբար, յաճախ տաղտկալի կը դարձնէ իր սէրը։ Անտարակոյս աւելի երջանիկ պիտի ըլլար ան, եթէ յարգանքի բաժինը աւելի լայն տեղ մը բռնէր այրերու զգացումներուն մէջ։ Բայց, ի՞նչ խօսք, այրը կարիք չզգար յարգելու այն կինը, զոր կը սիրէ։ այսուամենայնիւ, սակայն, չի հաւանիր կապուիլ այն կնոջ, զոր չի յարգեր։

V

Այժմ պարզ է, որ «սէր» բառը տարբեր նշանակութիւն ունի կնոջ և տղամարդուն համար։ Ասիկանակատազրական է, օգտակար և անհրաժեշտ միանգամայն։ Բայց կինը չի հաւատար այս տարբերութեան։ Ան համոզուած է, որ այրերուն ըմբռնումը նման է իր ըմբռնումին կամ գէթ պէտք է այդպէս ըլլար։

Անտարակոյս, բազմաթիւ պատճառներ կան, որոնք այրերու սիրային ըմբռնումին կռւտան տիսակ մը թեթեւութիւն, շարժունութիւն և քմայք։ Այդ պատճառները խորապէս կը վշտացնեն կինը, որ ի՞նքզինքն այնքան աւելի լքուած ու անտէրունչ կը զգայ, որքան աւելի ուժգնօրէն սիրել ակսի. մինչդեռ տղամարդուն մէջ սէրը կը բոցավառի և կը մարի այն չափով, ի՞նչ չափով որ կնոջ արտաքին հրապոյըները կը փոխուին։ Պարզ է.

ամէնէն շատ գեղազիտական զգացումն է, որ կը վարէ
այրերուն սիրային բնազդը :

Բայց կինը չի կրնար չաղդուիլ ու օրտանց չվիրա-
տուիլ, երբ տեսնէ թէ իր հոգիին և ազնիւ գործերուն
համար չէ, որ կը միրեն զինքը, այլ իր երազկու աշ-
քերուն, իր հոլանի թեւերուն, իր մարմնին անշարժ
մասերուն համար. նոյնքան և աւելի՝ կը դառնանայ ան,
երբ նկատէ, դարձեալ, որ այրերուն սէրը կ'աճի, կը
նուազի կամ կ'անհնտանայ ըստ այն փոխիտութիւննե-
րուն, որոնց կ'ենթարկուին իր այտերուն բոյրը, մա-
զերուն թոյրը կամ թարմութիւնն իր դէմքին. իսկ այդ
փոխիտութիւններուն՝ ինք ո՞չ մէկ կերպով պատասխա-
նատու է. յամենայն դէպս, անոնց մէջ չէ, որ կը
կայանայ իր արժանիքը, կիները, — չմոռնանք ասի-
կա, — միշտ այն կարծիքն ունին, թէ երբ սիրուին
նոզեւին կը սիրուին, իրենց բոլոր թերութիւններովն ու
յատկութիւններովը .

Սիրոյ մէջ, կինը կ'առաջնորդուի տրամարանու-
թեան և բանականութեան ձայնէն. այրը՝ ընդհակա-
ռա'կը, եւ այս հակադրութիւնը չափազանց կը տառա-
պեցնէ կիները :

Կինը, որ տրամադիր է ամէն զո՞տութիւն յանձն
առնել օգնելու համար իր սիրած անձին, աւելցնելու՝
անոր ուրախութիւնները և նուազեցնելու՝ անոր հոգերը,
չի կրնար չցաւիլ, երբ համոզուի, որ այդ նոյն անձը
կարող է միաժամանակ թէ՛ մոլեգին կերպով սիրել զին-
քը և թէ՛ անտարբեր մնալ իր հաճոյքներուն, վիշտե-
րուն, առողջութեան ևլն.։ Այրերը կը կարծեն, թէ
միայն իրենք իրաւունք ունին գուրգուրանքի և սիրոյ.
մինչդեռ, կնոջ համոզումով, անձնուիրութիւնը փոխա-
դարձ պէտք է ըլլայ:

Կինը խորապէս կը վշտանայ, տեսնելով այրը ան-

հետաքրքիր՝ իր բարոյական և հոգեկան կեանքին,
կնոջ դժբախտութեան զլիաւոր պատճառը բարոյական
և հոգեկան այն լքումն է, որուն մէջ կը ձգեն զինք
այրերը. Այդ լքումը աւելի դժնդակ և աւելի տաժա-
նելի կը թուի իրեն, քան վայրազ և բուռն վարմունք
մը, որուն ուժգնորէն զիսէ հակազդել հանրային կար-
ծիքը. Լքումը աներեւոյթ չարիք մըն է, որուն առջեւ
ամէն հակազդեցութիւն կը չքանայ և որ տարուէ տա-
րի կը դառնայ աւելի՝ ճնշող, աւելի՝ անտանելի :

Բարոյական և հոգեկան լքումը առաջին պատճառն
է գէմինիզմին, այն անդուական ճիզին, զոր կինը ի
գործ կը գնէ արականանալու և փախելու համար իր սե-
փական հօգին, իւրացնելով այրերուն հսապաշտութիւնը,
մոլութիւններն ու փառասիրութիւնները, և ջանալով
վազել արական վայելքներու հոտեւէն:

Զո՞ւր պատրանք . . .

Եթէ կան սակաւաթիւ կիներ, որոնք առնական
որոշ հակումներ ունին, կայ սակաւն կիներու մեծա-
մասնութիւն մը, զօր բնութիւնն ստեղծած է բալրովին
տարբեր այրերէն:

Բարոյական և հոգեկան լքումը, նաև, պատճառ
մըն է կնոջ մտաւոր անկումին, Անհրաժեշտաբար, կնոջ
իմացականութիւնը կը մթննայ ու կը տժզունի այն
պարազային, երբ չի ծառայեր զրաւելու զինքը շրջա-
պառող անձերուն յարգանքն ու հիացումը, բայց կը
բարձրանայ այն երկիրներուն և այն շրջաններուն մէջ,
ուր կնոջ կեանքը խսոն ու հաշտ կ'ընթանայ տղամար-
դոց կեանքին հետ:

Ի՞նչ խօսք, որ կինը պէտք է օժտուած ըլլար բա-
րոյական հզօր բնազդով մը կամ խստապահ գաստիա-
րակութեամբ և կամ լայնախռո ոզիով, քանի՛ սէրը գե-
րազոյն նպատակն է իր կեանքին:

Կնոջ համար, ի՞նչքան ալ անմիտ ըլլայ ան, այսուամենայնիւ պարզ է, որ այրը շատ քիչ կը գնահատէ իր բարոյական առաւելութիւնները. ընդհակառա՛կը, շատ դիւրութեամբ կը խարսփ և կը հրապարով գելեց-կութենէն, պշրանքն, կամշտութենէն, շողոմարար և կեղծ ձեւերէն, որոնք աւելի շատ կ'ազդեն անոր վրայ, քան առաքինութիւնը, բայց միա՛յն առաքինութիւնը:

VI

Կնոջ կեանքին մէջ զարնուրելի ողբերգութեան մը ընոյթը ո նի այս իրողութիւնը, թէ իր փափաքածէն տարբեր ձեւով և տարբեր չափով մը կը սիրուի ինք: Որքան ատեն տղամարդուն սէրը յեղյեղուկ է և բազմածեւ, իսկ կնոջ սէրը՝ տեւական ու այլամերժ, որքան ատեն մէկը հիմնուած է կիրքի, միւսը՝ բանականութեան վրայ, — ո՛չ մէկ օրէնք կրնայ միակիրպ և միանման եզր մը հաստատել անոնց ըմբռնումին մէջ և վերածել զայն մէկ ընդհանուր միաւորի:

Բայց կարելի է սահմանափակել այս տարբերութենէն առաջ եկած ոչ-բաղձարի հետեւանքները, հաւասարագէս գոհացնելով թէ՛ կնոջ և թէ՛ տղամարդու փափաքներէն մէկ քանին: Կինը սիրելու աւելի գորեղ պահանջ կը զգայ, քան սիրուելու. անոր սէրը գերազանցօրէն հիմնուած է անձնուիրութեան, հիացումի, ուրիշ պաշտպանելու և ուրիշէն պաշտպանուելու կարիքին վրայ: Այս նկատումով ալ նախնիք ջանացած էին անոր ապահովել այրերուն կողմէ պաշտպանուելու և յարգուելու նուազագոյն չափ մը, տալ անոր մէկը, — քոյր, եղբայր, հիամուր կամ երախայ, — որուն կարենար նուիրուիլ: Նախնիք ջանացած էին, դարձեա՛լ, կնոջ

քարոյական և հոդեկան լքումը արգիլել ամուսնութեան միջոցով: Ասոր փախարէն, իրմէ կը պահանջուէք գերազոյն բարոյական մը: Այս լրածումը, սակայն, չէր հարթեր բոլոր վէճերը, չէր դարմաներ չարիքը, ո՛չ ալ կը վերցնէր ըմբռնումի տարբերութիւնը, բայց զոտէ կը սահմանափակել աղէտը և կը մեղմէր անոր թափը:

Ներկայ շրջանը ուրիշ լուծում մը կ'առաջարկէ: Կը մերժէ ընդունիլ զոյութիւնը երկու տարբեր ըմբռնումներու, նոյնիսկ հաւասար կը հոչակէ կինն ու այրը և կը ջանայ ջնջել ամէն հակամարտութիւն, մղելով երկու սեռերը՝ ստանձնելու նոյն պարտականութիւններն ու նոյն իրաւունքները, Ասիկա շարժում մըն է արդէն: Այդ շարժումը կիներուն սորվեցուց փոխ-վրէժի օրէնքը զործագրել այրերու հետ իրենց յարաբերութիւններուն մէջ, աւել լինդ ական, ատամն լինդ ատաման:

Այրը կը դաւաճանէ, կինն ալ թող դաւաճանէ: Այրը եր վրայ միայն կը մտածէ, կինն ալ թող այդպէս ընէ: Այրը հաճոյք կը զգայ հասարակական պաշտօններ վարելով, կինն ալ թող զիմէ այդ հաճոյքին: Այրը սիրելէ աւելի սիրուիլ կ'ուզէ, կինն ալ թող ատանկ ընէ: Այրը կը փափաքի սիրել՝ առանց ամուսնալու, կինն ալ թող հետեւի այդ ճամբռուն: Այրը վ զնահատեր բարոյական և հօգեկան բարձրութիւնը. այլ կը տարուի միայն գեղագիտական կատարելութիւնով, կինն ալ թող ընտրէ զնահատանքի այդ ձեւն ու կշորը, այն ատեն աւելի սիրելի և աւելի երջանիկ պիտի ըլլայ, ի գին անհամեմատ աւելի քիչ զոհողութեանց»:

Արդիականները անկնծօրէն կը հաւատա՞ն, որ աշխարհն ամբողջ նոյն մակարդակին վերածելը լաւագոյն միջոցն է ջնջելու ամէն հակամարտութիւն և հաստատելու հաւասարաշափ երջանկութիւն մը: Ծքե՛ղ պատրանք... երջանկութիւնը կօշիկ չէ, որ քիչ թէ շատ

ամէն ոտքի յարմարի կամ կարելի ըլլայ միօրինակ կաղապարի մը համաձայն չինել, Անձնական բան մըն է ան, անկախ և կամշտ, որուն յաճախ վեսակար է շատը և օգտակար՝ քիչը:

Սիրուիլը, թէեւ նիւթապէս աւելի հաճոյալի է, բայց չի յագեցներ սիրելու բնազդը, զոր ո՛չ մէկ պատճառաբանութիւն կամ շահախնդրութիւն կրնայ ջնջել երբ և իցէ: Հաճոյքը բնազդներու գոհացումէն կը ծնի միայն. և այլասիրութիւնը, իբրեւ բնազդ, այնքան կը տառապի անյագուրդ մնալէն, որքան եսապաշտութիւնը՝ երբեւ զգացում: Կնոջ երջանկութիւնը երբեք պիտի չաւելնար, եթէ նոյնիսկ կարելի ըլլար հաւասարութիւն սաեղծել սիրոյ մէջ: Ան պիտի ուզէր, որ այրը ըլլար ո՛չ այնպէս՝ ինչպէս որ է, այլ այնպէ՞ս՝ ինչպէս ինք կը փափաքի. այնուամենայնիւ, իր ներկայ վիճակին մէջ ալ զայն սիրելէ չի դազրիր:

Բացի այն սակաւաթիւ կիներէն. որոնք արդիական հակումներ ունին, գեռ կայ մեծամասնութիւն մը, որուն մօտ հին բնազդները կենդանի և անվթար մնացած են: Կեանքի այլազան վայելքները, ազատութիւնն ու անկախութիւնը բաւական չեն կնոջ՝ հրաժարելու մայրութեան յատուկ հօգերէն և այն բարձր բարոյականէն, որ կը պարաւորեցնէ զինք. կարծես, իր ամբողջ զբոյզը ու անձնուիրութիւնը արամադրելու ուրիշներուն, առանց նոյնիսկ ամենադոյզն փոխարձութեան:

«Բայց, կը յայտարարեն արդիականները, մենք չենք ուզեր զոհել մեր շահերը. կ'ուզենք, որ ամէն կին ազատ ըլլայ և ընէ այն՝ ինչ որ հաճելի կը թոփի իրեն. եթէ կը նախընտրէ պչրուհի մըըլլալ, դէմ չենք. եթէ կ'ուզէ զոհարերուող կին մը դառնալ, դարձեալ դէմ չենք»: Ասիկա իտէալական լուծում մըն է և շատերուն

ալ փափաքը: Եւ սակայն սիալ է ենթագրել աշխարհ մը, զուտ վերացական, ուր ո՛չ սէր կայ, ո՛չ նախանձ և ուր այնքան դիւրին է կիրքերը սանձել, որքան զանոնք զոհացնելը: Առաքինութիւնը ծանր զոհաբերութիւն մըն է, փափաքներու սահմանարկում մըն է, Բայց եթէ կզզիացած է զոհաբերութիւնը և ընդհանուր պահանջ չէ առաքինութիւնը, նպատակը կը խուսափի:

Այն օրը, երբ սէրը ազատ կը հոչակուի բոլոր կիներուն համար, երբ զայն ուզելն ու փնտռելը օրինաւոր կը յայտարարուին, երբ, վերջապէս, կինը կը սկսի մրցել տղամարդուն հետ հաճոյքի և անսանձ վայելքի մէջ, առաքինի կինը պիտի կորսնցնէ ամէն փայլ ու հմայք և, հետեւաբար, ամէն փոխարինութիւն իր ըրած զանութիւններուն, թերեւս նաեւ ամէն հնարաւորութիւն՝ իր այլասիրութիւնը տարածելու: Հասարակութեան մը մէջ, ուր սէրը ազատ է, ո՛չ մէկ այր պիտի ուզէ կնոջ հետ բաժնել ծնելիք զաւակներու հանդէպ ունէ պարտաւորութիւն:

Սնկումի շրջանին, երբ չոոմի կառավարութիւնը պարտաւորուեցաւ մասնաւոր օրէնքներու դիմել՝ ստիպելու համար այրերը որ ամուսնանան, շատերը անձնասպան կ'ըլլային աւելի գերադասելով մահը, քան նոյնիսկ ժամանակաւոր ամուսնութիւն մը իրենց դարաշանի կիներուն հետ: Եւ սակայն, իրապէս մայրական կոչում ունեցող կիներ, այդ շրջանին եւս, պակաս չէին:

Սիրոյ համար զծուած աւանդական սահմանները կամայական չեն, ո՛չ ալ դրուած են կնոջ առաքինութիւնը փորձելու նպատակով. անոնք անհրաժեշտ են՝ հասարակութեան տալու համար միաշունչ և միաբան կերպարանք և արգիլելու՝ ընդհանուր բնոյթ կրող աւելի ծանր ողբերգութիւններ: Իրենք զիրենք կարենալ

պաշտպանելու համար, կիները պէտք ունին առաքի-
նութեան գէթ նուազագոյն չափի մը:

Սիրել մէկը և չյայտնել իր սէրը, կրնայ ողբեր-
զական հետեւանքներ ունենալ. բայց եթէ ընդհանրա-
նար սիրելու ազատութիւնը, այդ հետեւանքները կը
դառնային աւելի՝ ողբերզական, մանաւանդ ի վեա
կիներուն, որոնք պիտի չամարձակէին երբեք ուրիշ մը
զուել իրենց սեփական ցանկութիւններուն:

Կնոջ համար, սիրելու պահանջը ողբերզութիւն մըն
է, որ գի՞նքը կեանքին կը կապէ. բայց այդ ողբերզու-
թիւնն դուրս, կեանքը գոյութիւն չունի իրեն համար,
Մարդիկ ապերախտ են, որովհետեւ չեն զգար այդ պա-
հանջը և չեն իսկ ըմբռներ զայն. Կնոջ համոզումով,
սէրը կը դադրի կեանքի նպատակ ըլլալէ այն օրէն իսկ,
ուր. կը կարսնցնէ իր նուիրական ու միանդամայն վր-
տագին կերպարանքը:

Ներկայիս, մանկամարդ աղջիկ մը չի համարձակիր
խոստովանիլ իր սէրը, — նոյնիսկ ինքնինքին, — իր
փափաքը՝ ունենալու ամուսին մը, կաղմելու ընտանիք
մը և անոնց համար ամէն բան զահելու իր պարաստա-
կամութիւնը. ինչո՞ւ. — որովհետեւ սէրը մերկացու-
ցած են իր սրբազն դիմագիծն ու վերածած՝ վայելքի
նիւթական բաղձանքի մը:

Որք՞ո՞ն առեն որ կը սիրենք, ըսած է Մածծինի,
կը հաւատանք թէ օգտակար ենք. Որքան առեն որ կը
սիրուինք, բա՛ մը կեանքին կը կապէ մեզ:

VII

Այրերուն ունակութիւնները բարեփախելով է միայն,
որ հնարաւոր է բարեփոխել ե՛ւ կնոջ վիճակը: Կարելի
չէ սափակել այրը, որ սիրէ կամ սիրելու պահանջին տայ-
իր ուզածէն աւելի մեծ ու լայն կարեւորութիւն. և
ասիկա՝ այն միա՛կ պատճառավ, որ արտաքին մտահո-
գութիւնները գրեթէ ամբողջովին գրաւած են իր միտքն
ու հոգին. մինչդեռ կինը նուազ տարուած է այդ մտա-
հոգութիւններով: Բայց անկարելի չէ այրերը վարժեցնել
զնահատելու կնոջ բարոյական և հոգեկան յատկութիւն-
ները, եւ արգէն, իրականին մէջ, այս չէ^o, որ կինը
կը պահանջէ այրերէն:

Տղամարդոց իշխանութիւնն ու պահանջները չափա-
ւորող օրէնքներ զնել կ'ուզեն այսօր: Ամենամթին զոյ-
ներով կը պատկերացնեն այրերու բոնակալութեան
զարհութելի հետեւանքները, հեղնանքի նիւթ ընելու
համար այն աւանդութիւնները, որոնք իրաւունք կու-
տան աղամարդուն՝ կնոջ բարոյականին պատասխանա-
տուն և գատաւորը ըլլալու միանգամայն:

Հասարակութիւնը կը փափաքի, որ կինը ունենայ
բարոյականի զօրեղ ըմբռնում մը և չդիմէ կամշոտու-
թեան ու պէրանքի պէս յոտի միջոցներու: Ան կ'ուզէ,
մինչեւ իսկ, օրէնք դարձնել իր այս փափաքը: Արդ,
ո՞վ յանձն պիտի առնէր հսկել այդ անհրաժեշտ օրէնքին
գործադրութեան վրայ, եթէ ոչ այրը՝ իրեւ ամուսին,
իբրեւ հայր կամ իբրեւ եղբայր:

Բայց եթէ այրերը հոգ տանին չարաշար չպարծածե-

լու իրենց տրուած իշխանութիւնը, կարելի է աւելի մտերմիկ ու սերտ կապեր հաստատել երկու սեռերուն միջեւ։ Մէկուն համար հսկելու անհրաժեշտութիւնը, իսկ միւսին համար հսկուած ըլլալու ապահովութիւնը, յառաջ կը բերեն այնպիսի կապ մը, որ, անձանօթներու մէջ իսկ, կրնայ անկեղծ ու ջերմ գուրգուրանք մը ստեղծել իրարու հանդէպ։

Կինը պէտք ունի ուրիշներով զբաղուելու ։ Հետեւ աբար շատ կ'ուզէ, որ ուրիշներն ալ իրմով զբաղին։ Ամուսնոյն ծայրայեղ բռնապետութիւնը տառապանք մըն է իրեն համար, բայց աւելի մեծ տառապանք մըն է անոր անտարբերութիւնը։

Կինը աւելի երջանիկ կը համարէ ինքինք, երբ իրեւ ամուսին ունի եսապաշտ, պահանջուտ ու ձևաներց մարդ մը, քան թէ տկար և անհոգ մէկը, անհետաքրքիր և անտարբեր՝ ամէն բանի։ Ոչինչ աւելի հաճելի է կնոջ, որքան իր սիրած անձին յարգանքը, իրեւ փոխարինութիւն իր անձնութրութեան և զոհաբերութեանց։ Դարձեա՞լ, ոչինչ աւելի հաճոյք կը պատճառէ անոր, որքան զգալը թէ անօգուտ չէ իր գոյութիւնը։ Ան պէտք ունի ապաւինելու այրերաւ իշխանութեան և ուժին, օրովհետեւ տկար է ու երկուս։ Հաճոյքով կը հանդուրժէ տղամարդոց բոլոր պահանջներուն, թէեւ անոնց դէմ բռղութելու ձեւեր կ'առնէ երբեմն։

Ըստանիքի անդամներուն փոխադարձ անկախութիւնը կը ծառայէ կնոջ բարոյական անկումին։ իրարմով չետաքրքրուելու և իրարու հանգէպ անտարբեր մնալու սովորութիւնը, որուն «փոխադարձ անկախութիւն» անունը կուտան, ի վերջոյ կ'ապականէ կինը և պատճառ կը գառնայ իր զիմէ ելլելուն։ Ելլումը, անտարբերութիւնն ու մինակութիւնը կը մզեն զայն իրմէ գուրս փնտուելու մէկը, որ զինքը օգոսազործելու և զի-

կավարելու պատրանքը տայ իրեն։

Պէտք է հաստատել այնպիսի օրէնքներ և աւանդութիւններ, որոնք ծառային ո՛չ թէ անշարժութեան դատապարտելու կնոջ բարոյական և իմացական ուժերը, այլ արդիւնաւորելու զանոնք և հնարաւոր դարձնելու իր և ամուսնոյն համերաշխ զործակցութիւնը։

Այրերու վարմունքին մէջ զգացուղ խստութիւնը և կիներու սրտին մէջ կուտակուաղ գառնութիւնը յառաջ կուզան այն իրողութիւնէն, որ ո՛չ մէկը, ո՛չ ալ միւսը կը ձանչնան այն շարժառիթները, որոնց կը հպատակին։ Այրը նուազ դառնութիւն պիտի պատճառէ, երբ զիտակցի այն տարբերութեան, զոր ինք կը գնէ միրոյ և յարգանքի միջեւ և այն կապակցութեան, զոր կինը կը հաստատէ այդ երկու զգացումներուն մէջ։

Թող վարժեցնեն այրը իր աշխատանքը բաժնելու կնոջ հետ, հետաքրքրուելու՝ անոր վիշտերով, ուղղութիւն տալու՝ անոր գործունէութեան, — երեք չորրորդ մասով լուծուած պիտի ըլլայ կնոջական հարցը։ Այրերու յատուկ ո՛չ մէկ աշխատանք կայ, որուն, նիւթապէս կամ մտաւորապէս, կինը չկարենայ մասնակցիլ։ Թող այրը հնարաւորութիւն տայ կնոջ, գործի մէջ ընկերակցելու իրեն, թող յանձն առնէ զեկավարելու անոր կեանքը, — կինը, այն ատեն, պիտի հաւատայ, որ կը միրուի և այդ հաւատքով ալ երջանիկ պիտի զգայ ինքինքը, ինչ զոհողութիւն ալ պահանջուի իրմէ։

VIII

Դաստիարակութիւնը կրնայ առաջնորդել բնազգէները, բայց չի կրնար ջնջել զանոնք։ Սիրոյ մասին երկու սեռերուն ունեցած ըմբռնումները այնքան տարբեր են, որ չեն կրնար հաշտ երթալ իրարու հետ, եթէ կինը տրամադիր չըլլայ ներելու։ Կիները պէտք չեն մոռնան. որ կեանը աւելի դառն եւ աւելի տխուր պիտի բռնի իրենց երե պատճառ դառնան անդ որմանելի խորամի մը.

Զամունացող կինը երջանիկ պիտի չըլլայ. բայց, սիրելու կատարեալ ազատութիւնն ալ դժբախտ պիտի ընէ զայն։ Այրը կազմուած է այնպիսի տարրերով, որոնք կրնան մասնակի գոհացում գտնել սեռային վայելքէն դուրս։ Չինաստանի մէջ, օրինակ, իրենց նշանածը կորանցնող, բայց անոր հաւատարիմ մնալ ուզող մանկամարդ աղջիկներուն կը յանձնեն նորածին մը, մօծցնելու համար զայն իբրեւ իրենցը և անոր վրայ կեղրոնացնելու։ իրենց ամբողջ գորովն ու բովանդակ գուրգուրանքը։

Կինը կը տառապի սիրելու ծարաւէն, զրիստոնէութիւնը, այդ ծարաւը յագեցնելու նպաստակով, հաստատած էր կրօնական ուխտեր, որոնք կը համապատասխանէին կնոջ այլաօիրական ձգումներուն։ Հիմա չկան այդպիսի ուխտեր. թերեւս պատճառներէն մէկն է ասիկա այն դժնդակ կացութեան, ուր կը գտնուի առաքինի կինը։

Արդարեւ, ողբերգական է այդ կացութիւնը. իսկ ատոր գլխաւոր պատճառը այն իւրայատուկ ըմբռնումն

է, զոր կինը ունի սիրոյ մասին։ Այդ կացութիւնը աւելի եղերական կը դառնայ անո՛վ. որ անկարելի է փոխել թէ՛ կնոջ և թէ՛ այր մարդուն ըմբռնումը, առնց աւելի ծանրակշիռ և աւելի ընդհանուր դարձնելու ողբերգութիւնը։

Բայց, երբ այր և կին ուղղամտօրէն սիլեն զիրար, իւրաքանչիւրը իր ըմբռնած ձեւով, — այրը՝ իր եսապաշտութեամբ, կինը՝ իր այլաօիրութեամբ, — երբ թէ՛ մէկը և թէ՛ միւսը սահման գնեն իրենց պահանջումներուն և յաւակնութեանց, կրնան կատարեալ համերաշխութեամբ ապրիլ և իրենց միւրթեան մէջ գտնել առաւելագոյն օգուտը, ինչ որ ընկերային այն նպատակն է, որուն կը ձգտի և պէ՛տք է սերը։



Պատրաստութեան մէջ է
Եւ ըուտով լոյս կը տեսնէ

ՃԻՆԱ. ԼՕՄՊՐՈԶՈՒ-Ի

ԿԻՆԸ ԿԵԱՆՔԻ ՎՐԱՀԻՆ ՄԵԶ

գրքի թարգմանութիւնը

Հոգեբանական լուրջ ուսումնասիրութիւն
մը՝ կնոշ, ամուսնութեան եւ ընտանիքի մասին.

5-

1852/990

ՄԱՏԵՆԱՀԱՐ «ՀՈՍՈՒՔ»

թիվ 2

ԿԻՆԸ ԿԵՍՆՔԻ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԵԶ

(Հրատարակելի)

Ստանալու համար դիմել հետեւեալ հասցեով .—

Mr. K. Tacvorian

Ecole Arménienne

Rue Abou-Dardar

(Egypte)

Alexandrie

ԳԻՆ 2^{1/2} Ե. Դ.

«Ազգային գրադարան



NL0184062

